

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՀԱՄՄՈՒՐԱԿԱՊԻԿ ՕՐԻՆԱԳԻՐՔԸ

Ն Ե Ր Ա Շ Ո Ւ Թ Ի Ւ Ն
ՔԱՐԿՈԹՈՂՆ ԳԻՒՏԸ

Յրանսական հնագիտական արշաւախումբին կողմէ, J. de Morganի զիմաւորութեամբ, 1901 Իեկումբեր 1902 Յունուարին, Սիւզի մէջ կատարուած պեղումներու ընթացքին, երեք մեծ կտորներէ բաղկացած՝ իրարու զիւրաւ միանալի, գրեթէ գլանաձև, ցայտաքարէ հատոր մը գըտնուեցաւ, 2 մ. 25 բարձրութեամբ, 1 մ. 65 չըշպատով գագաթէն, և 1 մ. 90 խարիսխէն:

Ճակտի կողմէն, վերև՝ հարթաքանդակ մը կը պատկերացնէր Համմուրապի թագաւորը, իր Օրինագիրքը ստանալու զիրքով, զահի վրայ բազմած՝ արդարութիւնը և իրաւունքը խորհրդանշող՝ արեւ-աստուած՝ Շամաշէն: Louvreի թանգարանը, անմիջապէս փոխադրուեցաւ քարկոթողը. աշխարհուչակ համբաւի տիրացաւ V. Scheil, զայն հրաշալիօրէն, առաջինն ըլլալով, արտազրութեամբ և թարգմանութեամբ հրատարակելով, — Délégation en Perse, Mémoires publiées sous la direction de M. J. de Morgan, délégué général, Tome IV, Textes Elamites-Sémitiques, deuxième série, մէջ, Paris, 1902, որուն հետեւեցան Müllerի (1903), Wincklerի (1904), Harperի (1904), Kohler-Peiserի (1904) և ուրիշ հեղինակներու թարգմանութիւնները:

ՕՐԻՆԱԳԻՐՔԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Երեք գասակարգերու կը ստորաբաժնըւէր ընկերութիւնը. 1. աւելս «ազատ մարդը», 2. mushkenu «կէս-աղատ, բանուոր, խեղճ» որուն սումերական նախատիպն է mash-en-dà կամ mas-dà, տե՛ս Seltene Assyrische Idéogramme, B. Meissner, Leipzig, 1910, թիւ 1095 և 1114. Սեմական և Ռումանական լեզուներու մէջ նաև անցած է այս մշկեն բառը, արամ. նշան, արար. مسكن, եթովպ. mesekine, ասոր. لاجم،

երր. նշան, ֆրանս. mesquin, իտալ. meschino, meschinello, բորթ. mesquinho, 3. արծ «արու ստրուկ» ամտ «էգ ստրուկ»:

Միջնադարը՝ իր ազնուականներով, միջնակարգով, և ստրուկներով, կը յիշեցնէր, որոշ չափով, այս ընկերային իրաւակարգը, տե՛ս La Civilisation d'Assur et de Babylone, G. Conteneau, 1951, էջ 306, Ավելին ազնուականն էր, պատրիկը, մարդը՝ իր հոգեկան, բարոյական, իմացական ամբողջութեամբ, զնահատանքի արժանի, Բաղդատաբար, ստորակարգ, սոսկական հպատակի համեստութեամբ, անհատականորէն նուազ արժեսրուած, բանուորի խեղճութեամբ, սինքրորը կը ներկայացնէր մաշկեն. ընկերային յետին դասակարգի կը պատկանէր արդարք ստրուկը. բռնավաստակի ենթակայ էր, ինչք-ստացուածքը իր տիրոջ. կը ծախուէր, գրաւի կը գրուէր. սակայն, չէին զլացուած իրեն որոշ իրաւունքներ. իր տիրոջ կողմէ, գրաւոր արտօնութեամբ միայն, գործառնութիւններ կրնար ընել. Ազատ-մարդու մը աղջկան հետ կրնար ամուսնանալ. էգ-ստրուկ մը, փոխադարձաբար, իր տիրոջ հարձը կրնար ըլլալ. Ստրուկիւնը յատկանշող մասնաւոր նշան մը, ասսուն «քունքի մազը» կը կրէին ստրուկները. անոնց ձերբակալումը կը զիւրացնէր այդ հետքը, սրովհետև, շատեր յուսահատած իրենց անել վիճակէն, կը ջանային փախուստ տալ քաղաքէն. մահուան կը գատապարտէին կամ ձեռքերը կը կարէին անոնց՝ որոնք իրենց խուսափումը կը զիւրացնէին. ինքզինքը փրկանաւորելու արտօնուած էր ստրուկը, եթէ ի վիճակի չէր, տաճարին կամ պալատին կը զիւրապահուէր այդ. Ազատ-մարդոց կողմէ կրնային որդեգրուէր, և տիրանալ ժառանգական իրաւունքը:

Ամուսնութեան պարագային, անհրաժեշտ կը նկատուէր երկու կողմերու նախագոյն համաձայնութիւնը, որ պայմանագիր մը խմբագրումով կը վաւերացնուէր. գնումով չէր կատարուէր ամուսնութիւնը, և այդպիսի գրութիւն մը գոյութիւն չունէր, սրովհետև, թէ՛ ընկերութեան և թէ՛ ընտանիքին մէջ, կինը, Համմուրապիան չըշանին, ստորագաս հանգամնքով մը չէր արժեզրկուած:

Աժուսնութիւնը կը կանխուէր յաճախ փեսացուին կողմէ, իր աներին կամ նշանածին նուիրուած ընծայով. մը՝ "Tirhatu" կոչուած. կը վերադառնուէր այդ նուէրը, եթէ աները իր աղջկան ամուսնութեան չհաւանէր, կամ եթէ ճակատագրին երթար (մեռնէր) առանց զաւակներ ձգելու. արդարեւ, ամուսնութեան գաւերացման զրաւականը չէր "Tirhatu" ամուսնական սակի մը թելացրանքով, այլ նշանտուքի պարզեւ մը լոկ: Նուէրը որ կը տրուէր աղջկան իր ծնողքին կողմէ, "sheriqtu" կը կոչուէր, օժիտը՝ մեր արդի հասկացողութեամբ, միակ միջոցը ամուսնական կեանքի մէջ իր անկախութիւնը ապահովով. իր զաւակներուն կը պատկանէր այդ, իր մահէն վերջ. եթէ ամուլէր, իր ընտանիքին կը վերադառնուէր. իր օժիտը ստացող աղջիկը իրաւասութիւն չունէր իր հօր ժառանգութեան վրայ. եթէ իր աղջկան ամուսնութենէն առաջ հայրը մեռած էր, եղբայրները անոր օժիտ-բաժինը պարտաւոր էին տալու, հօրենսական ժառանգէն:

"Tirhatu" էն զատ, նշանտուքի շրջանին, բիբլ կոչուած շարժագոյք-նուէրներ կուտար փեսացուն աղջկան, իսկ ամուսնութեան շրջանին ամուսինին կողմէ տրուած նուէրը "ուստո՞ւ" կը կոչուէր:

Միակին էր Բարելացին սովորաբար. ամլութեան և հիւանդութեան պարագաներուն մանաւանդ, բազմակութիւնը նիրելի էր. օրինաւոր կնոջ հետ գրեթէ համահաւասար իրաւունքներ կը վայելէր հարճը: Զանազան հանգամանքներու տակ արտօնուած էր ամուսնալուծումը. եթէ էրիկը անփոյթ գանուէր ամուսնական կեանքի հրամայականներուն, կինը կրնար զինքը ձգել, իր օժիտը առնել, և վերամուսնանալ, եթէ փափաքէր, իսկ եթէ կինը էր յանձաւորը, գետը կը նետէին զինքը. կը ցցահարուէր այն էգը՝ որ ուրիշը մը սիրոյն, իր ամուսինն էր սպաննած:

Հարազատ զաւակներու կարգին կը դասուէր որդեգիրը, օրինական պայմանագրով. հօրենսական որդեգիր ժառանգութիւնն կրնար օգտուիլ. ծանր պատիժներու կ'ենթարկուէր իր որդեգիր-ծնողքը ուրանալու պարագային, արդ, գրամական հատուցում մը կը վճարէր ծնողքը եթէ իր որդեգիր զաւակը անտեսէր. չէր կրնար

պահանջուիլ ան իր հարազատ-ծնողքին կողմէ. գերազոյն պետք ընտանիքին՝ հայրն էր, կրնար գրաւի գնել, կամ իր սպարտքերուն փոխարէն ծախել իր զաւակը. կ'ամուսնացնէր զանոնք. իր մահէն վերջ ամուրի մացողին, միւս եղբայրները ամուսնացին մը կը յատկացնէին հօրենսական ժառանգէն:

Յանցանքներու և ոճիրներու վճիռները, դատական մարմինն էր որ կ'արձակէր վկաներու ներկայութեան. կը կիրարկուէր նաև երգումը ապացոյցով՝ Աստուծոյ կամ տաճարի դրան առջև, կորսուած կամ գողցըւած ապրանքներու առիթով, սեփականատէրի և աւանդապահի անհամաձայնութեամբ, վաճառականի և իր պաշտօնեալային վէճերու հետեւանքով: Անմեղութեան փորձը կամ Աստուծոյ դատաստանը (ordeal) կը կայանար ամբաստանեալը նետելով ջուրին մէջ, եթէ անվթար գուրս զար, անպարտ կ'արձակուէր. փոխ-վրիժական գրութիւնը (law of retaliation) ակն ընդ ականի զուգահեռաբար Մովսիսական Օրէնքին կը կիրարկուէր նաև. դրամի փոխառութիւններ, վաճառականական ընկերակցական մուրհակներ, հունտի, առջարի, հողի, տունի, նաւու, սորուկներու, ծզուուած տոկոսով՝ գոյութիւն ունէին. զինուորական կամ քաշական անձնաւորութիւններ կրնային ազատօրէն վարել, օգտագործել և վայելել իրենց պաշտօնի աւատները, որոնք, զաշտէ մը, տունէ մը կամ պարտէզէ մը կը բաղկանային. առհասարակ, հողը անձնական սեպհականութիւն մըն էր, տուրքով պետութեան հնթակայ. որոշեալ սակերով մշակելի հողեր վարձու կը տրուէին, եթէ ան շահարաժնեկից գրութեամբ պայմանագրուած էր, տէրը և վարձակալը հաւասարագէս կը կրէին վնասը. հողը, զոր պարտէզի մը կը վերածէր պարտիզպանը, առաջին չորս տարիներուն վարձք չէր տար, իսկ կինդերորդին, ինքը և սեպհականատէրը, արդիւնքը կը բաժնուէին հաւասարագէս:

Զրանցքներու և խրամներու զրութիւնը, մեծապէս կը նպաստէր հողամշակութեան. որովհետեւ, յաճախակի էին հեղեղները, թումբերու նորոգումը կտրենը էր, ան որ անփոյթ զանուէր և իր հետեանք, իր զրայիթ գանուէր առիթու հայրման պատճառ հանդիսանար, անոր ընծայած վնասը հատու-

ցանելու պարտաւոր էր: Նաւային վաճառականութիւնը ընդհանրացած էր: Վկաներու ներկայութեան կը կատարուէր աւանգը և ամբարումը: Հետիոտն կամ ծովային զինուոր մը, թագաւորէն իրեն տըրուած հողը, տունը կամ պարտէզը չէր կրնար ծախսել կամ կրաւի գնել, և ոչ աւ սիպհականացնել. իր կնոջ կամ ազջկան չէր կրնար ձգել զանոնք իր բացակայութեան, այլ փոխանորդ մը կը նշանակէր:

Սումերերէն "Nin-An", բառացիօրէն աերէնքի տիկին: — Ուխտեալներ էին ասոնք, գանքերու մէջ բնակող. զինետուններ բանալ կամ յաճախել արգիլուած էր իրենց:

Չեռքերը կը կտրէին այն բժիշկին կամ անասնաբուժին, որ անյաջող գործողութիւն մը կատարած էր. նոյնպէս հթէ գիտակցաբար սափրիչ մը ստրուկի մը նշանը ածիլէր. իր խոկ ծախսելով նորոգելու պարտաւոր էր ճարտարապետ մը, իր խարխուլ կառուցած տունը. լեզուն կը կտրէին այն սորուկին, որ կ'ուրանար իր տիրոջ հեղինակութիւնը, խոկ ականջները այն որդեգրին՝ որ իր որգեգիր-ծնողքը կ'անտեսէր:

Անդառնալի էին դատաւորներու վճիռները. վաւերաթօւղթերու վրայ կ'արձանագրուէին անոնց որոշումները վկաներու ներկայութեան. հակառակ պարագային, հթէ իր որոշումը դրժէր, այդ գատին պարունակած տասներկու անգամ իրաւունքը կը վճարէր իրեւ պատուհաս, և կը պաշտօնազրկուէր. փաստաբաններ, մեր արդի հասկացութեամբ, գոյութիւն չունէին, այլ դատաւորին որոշումը կը յստակեցնէր ամէն խնդիր:

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Բ

Ամսուական հարստութեան վեցերորդ և էն նշանաւոր թագաւորն էր Համմուրապին, Ն. թ. 1792—1750 տարիներուն, Orientalia, 1951, հատոր 20, էջ 481 և Revue Biblique, 1952, թիւ 4, Հոկտ. էջ 631. Sin-muballitի որդին էր և նուաճողը Larsaի Rim-sinին. վարչական և իմացական բացառիկ արժանիքներով օժտուած անձնաւու-

րութեան մը հազուագիւտ հմայքը կը թողուի իր ետին: Գրական թեզուն գործունէութիւն մը կը վկայեն իր իշխանութեան քառասուներկու տարիները: ուր կը յղացուին երկու շքեղ կրօնա-գրական երկեր: առաջինը "Enuma elish", «Երբ Վերէն» որ Բարելական Ծննդոցն է, երկրորդ՝ այնքան հարազատօրէն մարդկային զգացումներով բարախուն, "Gilgamesh" գիւցազներկութիւնը:

Կրօնական եղածը ման մը նախօրեա



Գանի վրայ բազմած Շամաս՝ արեւ-աստվածմէն, Զամաւրապի իր Օրինագիրի ստանալու դրէին մէջ:

Կր գտնուինք, երբ Համմուրապի՝ Մարտուք աստուածը Բարելական Պանթէոնին զագաթը կը բարձրացնէ, և իշթարին՝ «զերապոյն գիցուհոյ» փառարանանքը կը ներբռոէ: Օրինագրքի յառաջարանին ընթերցումը, անոր խմբագրումը և հրատարակումը իր իշխանութեան վերջին օրերուն կը վերացնէ: Արաբական ստուգաբանութեան լոյսին տակ, «հօրեղբայրը մեծ է» կը թարգմանուի Համմուրապի բառը, տես Th. Bauer,

Die Ostkananäer, Leipzig, 1926, էջ 19, 61, մանաւանդ 53, որովհետև հարաւ - սեմական՝ հաւանարար արարական ծագում ունի թարելական առաջին հարստութիւնը, այսինքն Ամոռականը, այս ապացուցով թէ, թարելական չեն, այլ արարական շատ մը թագաւորական անունները այս արքայացելին, տե՛ս Pierre Cruveilhier, Commentaire du Code d'Hammourabi, Paris, 1938, էջ 4:

Ո Ճ Ը

Միջազգային ծաւալումով, պաշտօնական լեզուն Համմուրապիան ըրջանին աքատերէնն էր, իսկ սումերերէնը՝ մեռեալ լեզու, պաշտամունքի մէջ կը գործ ածուէր:

Արդի ժամանակներուն, աքատերէնը կը հիմունի իրբու լեզուագիտութիւնը, Համմուրապեան Օրինագրքի թարգմանութեամբ, ուր գասական ոճարանութիւնը, իր յստակութեամբ, պարզութեամբ, գաղափարներու մերկութիւնը պատկերաւորելու իր ճիգով՝ յաճախամի, նախարանին և վերջաբանին մէջ մանաւանդ, ամբողջ ասորաբարելական գրականութեան մէջ, գրական շունչով յշացուած՝ իրաւաբանական հրաշակերտի մը կը վերածէր, զարերու փոշիներէն սրբագրուած, այդ եղակի իմացական արտագրութիւնը:

ՈՒՐԻԾ ՕՐԻՆԱԳՐՔԵՐՈՒՄ ԳՈՅՑՈՒԹԻՒՆԸ

Արևելքի հնագոյն Օրէնսդիրը չէ Համմուրապին: Տակաւին վերջերս, Nissenի մէջ կատարուած հնագիտական պեղումներու ընթացքին, իսինի թագաւոր Lipit-Ishtarի սումերերէնով խմբագրուած Օրինագրքին զիւտը, Համմուրապիանը կը կանիւ շուրջ մէկ ու կէս զարով, հրատարակուած F. R. Steeleի կողմէ, American Journal of Archaeologyի մէջ LI, 1947, էջ 658: A. Falkenstein, M. San Nicolo, Das Gesetzbuch Lipit-Ishtars von Isin, Orientalia, 1950, էջ 103-119: A. Goetze, The Laws of Esagunna, Sumer 4, 1948. նոյնը The Akkadian Law Code from Tell Harmal, Journal of Cuneiform Studies, 2, 1948, 72: Նոյնը, Ancient Near Eastern Texts Relating to the Old Testament, Edited by James B. Pritchard, Princeton, New Jersey, 1950, էջ 160-3: M. San Nicolo, Rechts-

geschichtliches zum Gesetze des Bilalama von Eshnunua, Orientalia, 1949, 258-262: Երկու Օրինագրքերուն բազգատութիւնը, կը գոյացնէ մեր մէջ այն համոզումը, թէ Համմուրապի օգտագործած է և բարեփոխած սումերական Օրինագրքը:

Երկրորդ, Eshnunnaի Օրէնքներու հաւաքածոն՝ աքատերէնով խմբագրուած, 1945-1947 տարիներուն, Պաղտատէն տասը քիւմէթը գէպի արևելք, Tell-Harmalի մէջ գտնուեցաւ Taha-Baqirի կողմէ: Այն իրուղութիւնը թէ հոն յիշատակուած է Bilalamaն ժամանակակիցը Խոինի Շու-իլի-շու թագաւորին՝ ջողապապը Lipit-Ishtarի, թըւականի ճգումը կը դիւրացնէ, այսինքն Ուրիելը ուրարդ հարստութենէն վերջ անմիջապէս, G. Conteneau, La Civilisation d'Assur et de Babylone, 1591, Paris, էջ 305:

Արդարև, Նախազոյութիւնը սումերերէն և աքատերէն երկու Օրինագրքերուն, և անոնց ազգեցութիւնը Համմուրապեանին կազմութեան վրայ, ակներև է և անուրանալի. սակայն այս հաստատումը, չնսիմացնէր երբեք իր մէջ, հանճարիկ օրէնսդիրը, կեանքի փարձառութիւններէն իմաստնացած գրական տեսաբանը՝ գաղափարական իր իւրայատուկ խառնուած քով, անխոնջ, անշահախնդիր առաքեալը, իր հօտին երջանկացման ճամբուն վրայ:

Իսկ Հին Կոտակարանի օրինական մասերուն հետ, ի՞նչպէս բացատրել Համմուրապեանին հանգիտութիւնները. Նախ, ուղղակի ազգեցութիւն մը՝ հրեայ գպիրներուն կողմէ բեւեռագիր լեզուին զիտութիւնը, և այդ գրականութեան ծանօթութիւնը, զարկածային և քմահանային ենթագրութիւն մըն է լոկ, զրական ապացոյցի չգոյութեամբ՝ հերքելի. սակայն, սեմական նոյնացեղ ըլլալու պարագան, հասարակաց բարքերու և հասկացողութիւններու զիւրըմբոնելի հանգամանքը, սեմական տարբերու գոյութիւնը Բարելոնի մէջ, որու չափով Կ'արդարացնեն այդ նմանութիւններուն գոյութեան իրաւունքը. տակաւին, քարկոթոգին զագամը, Շամաշէն՝ արեւաստուծմէն է որ կը ստանայ Համմուրապի իր Օրինագրքը, մինչ Հնգամատեանի օրէնքները ենովայի կողմէն տրուեցան Մովսէսի բոլորովին հակոսնեայ են իրարու երկու գրութիւններու զիրքը.

հակառակ Շամաշի հոգանաւորող կեցուածքին արձանագրութեան վերև, Համմուրապին է որ կը ստանձնէ իր օրէնքներուն վարկը, թէ՛ յառաջարանին և թէ՛ վերջարանին մէջ, իր երկրին. արդարութիւնը ինչ է որ հաստատեց երկրին մէջ, և ոչ թէ Շամաշը, մինչզեռ լոկ գործիք մըն էր Մովսէս, և արքազան օրէնքնութիւնը, Ենդայով էր պայմանաւոր՝ զերծ ասորաբելական բազմաստուածեան լարիւրին թուէն:

Յայտուն կերպով կը շեշտաւորուի տարրերութիւններու շարքը երկու Օրինագրքերու միջև. շատ մը ծիսական կանոնագրութիւններ և զուտ կրօնական օրէնքներ կը պարունակէ Հնդամատեանը. ինչ, հակառակ մեր վերև ակնարկած կրօնական եղարչման, քաղաքային Օրինագիրքի մը պարունակութեան բնոյթը կը պարզէ Համմուրապիանը, առաւելաբար, պատրաստուած՝ եզերային հողամասին եփրատի և Տիգրիսի, և հոն բնակող վաճառականութեամբ մեծապէս յառաջացեալ զանգուածի մը, իսկ Պաղեստինի պէս չոր երկրամասի մը համար յօրինուած են Առեր Գրական Օրէնքները, և հողամշակ հասարակութեան մը, որ վաճառականական և ընկերային զարգացումի, ցած մակարդակի մը վրայ կը գտնուէր, քաղաքատարաբ. ընկերային յառաջգիւմութեան հարց մը չէ սակայն կրօնքը լոկ. ինչ որ կը վերաբերի կրօնական ներհայեցութեան, Հնդամատեաննեան հաւաքածոյ, Համմուրապիան Օրինագիրքը մեծապէս կը գերազանցէ, George A. Barton, Archaeology and the Bible, Philadelphia, fifth edition, 1927, էջ 368.

Ա Բ Ֆ Է Ք Բ

Իրաւաբանին՝ իրրե օրէնքներու հաւաքածոյ, մեկնիչին՝ իրրե բազգատութեան եզր, բևեռագէտին՝ իրրե լեզուական ատազ, հնութեան պատմագրին՝ իրրե ընկերային, մշակութային մարզերու վառպատկերացում, այս զլուխ-գործոց երկը, մեր երախտագիտական զգացուները կը գրգռէ:

Մ Ա Տ Ե Ն Ա Գ Բ Ո Ւ Թ Ի Ի Ի Ն

La loi de Hammourabi, V. Scheil, Paris, 1903, երրորդ հրատարակութիւն 1906: Die

Gesetze Hammurabis und ihr Verhältnis zu mosaïschen Gesetzgebung sowie zu den XI Tafeln, Dr. David H. Müller, Wien, 1903. Die Gesetze Hammurabi in umschrift und übersetzung, Hugo Winckler, Leipzig, 1904. Նոյն հեղինակին կողմէ, Die Gesetze Hammurabis խորազրով, 1906, Der Alte Orient մատենաշարին մէջ, չորրորդ հատոր, Hammurabi's Gesetz, J. Kohler und F. E. Peiser, Leipzig, 1904: The Code of Hammurabi, R. F. Harper, London, 1904: Altorientalische Texte und Bilder, Gressmann, Tübingen, 1909, էջ 140–171: Rechtsvergleichende studien zur Gesetzgebung Hammurapis, Koschaker, Leipzig, 1917: Etude sur le droit babylonien, les lois assyriennes, et les lois Hittites, Edouard Cuq, Paris, 1929: Leggi dell' Asia Anteriore Antica, Roma, 1929, G. Furlani: Die Gesetzesstelle Chammurabis, Dr. Wilhelm Eilers, Leipzig, 1932, Der Alte Orient մատենաշարին մէջ, XXXI հատոր: Commentaire du code d'Hammourabi, Pierre Cruveilhier, Paris, 1938: Codex Hammurabi, Transcriptio et Versio Latina, Editio Tertia, A. Pohl S. J. & R. Follet S. J. Roma, 1950: Ancient Near Eastern Texts Relating to the OLD Testament, Edited by James B. Pritchard, Princeton, New Jersey, 1950, էջ 164–180.

Հ Ա Ն Գ Է Ս Ն Ե Ր

Revue D'Assyriologie. — Zeitschrift für Assyriologie. — Journal of Cuneiform Studies. — Archiv Orientalni. — Archiv für Orientforschung. — Orientalia. — Journal of Near Eastern Studies. — Revue Biblique. — Sumer. — Orientalistische Literaturzeitung. — Beiträge zur Assyrologie. — Rivista degli Studi Orientali:

Հ Ա Մ Ա Բ Ն Ե Ր Ո Ւ Խ Բ Ա Ը Ն Ո Ւ Մ Ը

Հ Ա Մ Ա Զ Ա Ց Ն Ե Ւ Խ Թ Ի

- 1–5. Մանրակշիռ արարքի մը մէջ, վկայի մը կամ դատասէրի մը կողմէ գործւած յանցանքներ, դատաւորի մը կողմէ, որ իր արձակած վճիռը փոփոխած է:
- 6–25. Պարզ գողութիւն, խորտակումով գողութիւն, գողակցութիւն:
- 26–41. Զինուորական աւատներ:
- 42–52. Ազարակակարձ, և փոխ զրաւականով:

53-59. Կամովին կամ անհոգութեամբ
դուշտերու պատճառուած զիասներ:

60-65. Անմշակ հողի մը զերածումը
մրգաստանի մը կամ արմտեաց դաշտի:

90-97. Տոկոսով փոխ:

100-107. Մասնակցութեամբ ընկերա-
կցութիւն:

108-112. Պանդոկապետի մը կամ փո-
խադրելի մը կողմէ գործուած յանցանքներ:

113-119. Պահանջատէրի մը իշխանու-
թեան զեղծումը:

120-126. Աւանդ:

127-164, 178-182. Աժուսնացած կի-
ներ կամ կրօնաւորուհիներ:

165-177, 183-184. Հօր կամ ամուս-
նոյն ինչքին վրայ այրիին և զաւակներուն
իրաւունքները:

185-193. Որդեգրում:

194-214. Հարուածներ և վէրքեր,
վիժում:

215-240. Բժիշկներ, ճարտարապետ-
ներ և նաւավարներ:

241-255. Եղի մը կամ էշի մը վար-
ձումը, պատասխանատուութիւնը վարձա-
կալին:

257-258, 261, 273-274. Երկրագործի
մը, եզնարածի մը, հովիւրի մը, օրավար-
ձուգ արհեստաւորի մը թոշակը:

263-267. Անասնապահապանի մը պա-
տասխանատուութիւնը:

259-260. Երկրագործական գործիքնե-
րու գողութիւն:

275-277. Նաւու մը վարձագինը:

278-282. Ստրուկի մը գնումը: Տե՛ս,
Etude sur le droit babylonien, les lois assyri-
ennes et les lois hittites, Edouard Cuq, Paris,
1929, էջ 9-10:

Մեր թարգմանութիւնը կատարուած է
ուղղակի բեեռագիր բնագրէն, հրատարա-
կուած Ant. Deimelի կողմէ, Codex Hammurabi
հատորին մէջ, Romae, 1930:

ԱՆՈՒՇԱԽԻԱՆ ԱԲՂ. ԶԼԶԱՆԵԱՆ

(Շարունակելի՝ 1)

“ՀԱՅ ԲՈՒՍԱՇԽԱՐԸ”

ԸՆԴԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ ՄԸ ԳՈՐԾԻՍ ՎՐԱՅ

Հայ բուսաբառերու արժեքը մեր Գիտա-
կան լեզուին առջեւ. — Մշակեալ կամ ըն-
տանի բերքերու, բոյսերու — արմատիք, —
ընդեղէն, պառազներ, բանջարեղէնք —
անունները այնքան մեկին և որոշ են որ
Հայ Բուսապատումը կամ Բառագիրը զայն
ձշգելու, անոնց վրայ բանավիճելու կամ
նոր անուն մը հնարել-կերտելու տաղտու-
կէն զերծ է այլեւս: Գրաւոր լեզուին թէ
անգիրին մէջ հաւասարապէս գործածական
են անոնքու մեր ոսկեղենիկ մատենագրու-
թիւնն ալ ի կիր արկեր է: Բայց վայրի
բոյսերու, բանջարներու ևն անուններուն
գոլով, խնդիրը կը տարբերի. անոնցմէ մաս
մը միայն յիշուած կը գտնենք մերնախնեաց
մատենագրութեան մէջ, Հայ Բժշկական
Մատենագրութիւնն ալ օտար նոյն գիտու-
թեանց ազգեցութեան տակ, քիչ անգամ
ուշագիր եղեր է օտար բուսանունին քով
բնիկ հայերէնը զնելու, արդ ըսել է որ մեր
անգիր գպրութիւնն է որ աւանդապահը
եղեր է վայրի բուսոց անուններուն, ինչ-
պէս և ընտանի բուսոց: Եթէ մեր ոսկեղե-
նիկ մատենագիրներէն մէկը պատճառ մը
ունենար բուսոց վրայ ալ ճառելու, կամ,
պահ մը ըսենք բուսաբանութիւն մը գրէր,
իր թուած բուսաբանէրը նոյնը չպիտի՞ ըւ-
լային այսօրուան անգիր գպրութեան մէջ
լսուածներուն հետ: Մէկ քանի յիշուած-
ներն ալ բաւական են մեր այս ըսածները
հաստատելու: Դապ (astragale, fibula) բու-
սաբառը եօզկաթէն ու կիլիկիայէն մինչև
Սվազ և աստի մինչև Վան ու ի Կովկասա-
հայս կը լսուի ժողովուրդին բերնին մէջ,
նոյնն է որ կը լսուի 1600 տարի առաջ
Մերուժանի բերնին մէջ, երբ սա կը զգու-
չացնէր Աղուանից Աւոնայր թագաւորը
ձեռն միսելէ Հայոց անպարտելի Սպարա-
պետը ամեւին Մուշեղի, ըսելով՝ «Աստ ար-
կեր զգազիւ գիրկս, բայց թէ ժողովել կա-
րիցես՝ մեծ զարմանք իցեն»: (Բիւզ-
ֆաւսու:): Դարձեալ ի Մեծ թէ ի Փոքր